



# ԵՐԵՎԱՆԻ ԱՀԱՊԱԿԱՐԱԿԱՆ

ԹԱՅԻ. ՑԵՍԱԼ ՀԱՅՐԵՆԱՍԻՐ ԹԵՒԻՕՔ  
ՅԱՐԺՐՈՒՄ ՄԵՆԱՍՏԱՆԻՆ ՎԱՐԱԳԱՅ  
ՈՐ ԴՎԱՆՏԱԼՊ

---

Դ. ՀԱՅՏՐ

1859

ՄԱՅՏ

Ա. ՀԱՅՐԵՆ ԱԱՏՈՒԱՃՊԱՇՏՈՒԹԵԱՆ  
ՍԿԵՎԵՑՎԱՆ ՀԱՐՑՆ

---

Ա. ՄՐԳԱՅԻ ԿԱԹՈՐԴԱԿՈՆ ՏՕՄԱՐԿԱՆ ԿԱՐԳԱՑ ԱԴՐԱՀԱ  
ՎԵՎԱՊԱՆ ՀԱՅՐԵՆՊԵՏ ՀԱՅՏՐ

Միքուն պահապահն հայաստանի եւ աջն հօկող գրի-  
գորեան փոքրու հօտին, որ պատրաստն է ըստ ժոմանակին  
պիտանաւորութեան յարուցանել հովիք ընտիր իւրական  
հօտին, կոչեուց ՚ի սոյն միջացի յաթուն հայրապետական

ուսումնապերձն Տ. Մովսէս կաթողիկոս, որ ՚ի գաւառէն  
Արտածոտայ ՚ի գեղջէն Եղիվարտայ :

Այն օա ՚ի բարձրանալն յայն ամբող գերամբարձ անդէն  
ամդ ամենայն փութով ջան ՚ի գործ եղեալ նախ տռաջին  
զտօմարական շրջանա եկեղեցական տօնից ըստ պատշա-  
ճին նոր կարգադրութեամբ նորոգել եւ զգերին լըցու-  
ցանել : Թուականն մարմնացելց փրկչին յայնմ ժամա-  
նակի հասեալ էր ՚ի 551 ըն յորում եկեղեցական տօնիք ա-  
մենայն խախտեալ ՚ի տեղւոջէ՝ յայլ ընդ այլ ժամանակակի տօ-  
նեալ լինէին, ՚ի պատճառո որոյ եւ ազգ մեր կրէր հանապա-  
զօր նեղութիւն բացում եւ անարգանք յայլ քրիստոնեաց  
ազգաց :

Արդ՝ ըստ պատմագիր Յովհաննու Կաթողիկոսին :

” Եղա ՚ի հրամանէ մեծին Մովսէսի քերմողը եւ զի-  
ա տունք արուեստին, եղին զկարգ թուականութեան թոր-  
գումեանս համորբոց, որ է շարժումն յառաջախաղաց եւ  
” հիմն զանազան մասանց արուեստին . եւ այսպէս ըստ  
” հայկական լեզուի տուեալ Տօմար տօնից տարեկանոց,  
” յայնմ հետէ ոչ կարօտանային մծւրացիկ իմն առնելով  
” յազդաց զպիտանի խորհրդոյն արարողութիւնն :

Հաւատագուցու ընդ նորոգելց տումարին եւ յատուկ թուա-  
կանն մերոյինս ազգի . որով մինչեւ ցարդ վարի ազգ մեր  
եւ իոչեմք թուական հայոց, սկսեալ ՚ի 552 թուականէ  
փրկչին :

Յետ այսպիսեօք բարուբապէս կարգագրելց զտօմարա-  
կան շրջադայութիւնս, ապա զհետ լինի սքանչելին Տ. Մով-  
սէս ՚ի մաքրել զերկիրս հայրենի ՚ի զանազան տեսակ մոլու-  
թեանց եւ յեկամուտ ինչ ազանդից, զորս եւ ընաջինջ ա-  
րար անթու աշխատութեամբ իւրով եւ անձանձիր յանա-

պաղօրդեան քարոզութեամբ եւ համոզիւր խրատաբանութեամբ :

Խակ ՚ի կողմանէ պարակադէն կատաղութեան՝ տեսեալ զի չէ հնար հանգիստ խաղաղութեան գտանել աշխարհիս եւ մանաւանդ ՚ի դիւապատկեր ձենձոտեալ մոգուցն եւ ՚ի մոխիր մոլելոց որք իբր զազբատեսիլ որդունս ՚ի մէջ սոզ զոսկեալ միշտ զզուռումն եւ լքումն գայթակղութեան մտաց բազմաց ՚ի վերայ ածեն և բարի բարի կարդաց խանդարումն յաճախեն : Որոց վասն անվեհեր համարձակութեամբ եւ համոզիւր բանիւ զբէ յատեանն Պարսից առ Խոսրով Արքայ, յուշ առնելը նմին խաղաղասէլն զայն նամանակունին Վազարչոյ Պարսից արքային, զօր ետ յառուրս Վահանայ Մամիկոնեիի, մի քնառ նեղել զհայուսակս հաւատոյ . եւ զայլ արտօնութիւնս շնորհեալ ՚ի նոյն առենին Հայոց աշխարհիւր :

Խոտուածահուճոյ իւրացն ազօթից զօրութեամբ կակաղեալ սիրտ անօրինին՝ տեղի ետ ճշմարտաբան ողոք բանիցն նամականւոցն . վասն որոյ Վշնաս Վահրամ փոխանակ գէնշապհոյ մարզպան հայոց աշխարհիս առաքէ . որոյ եկեալ եւ ըստ խրառուն առելոց ՚ի Խոսրովայ կալաւ դաշխարհս հայոց մեծաւ խաղաղութեամբ եւ թօղութիւն արար իւրաքանչիւր կրօնի :

Եկաց Տ. Մամիկոն Կաթողիկոս յաթոռ Հայրապետական ամս երեսուն ծերացեալ ալեւորութեամբ յոյժ եւ տեսեալ թէ չկարէ ինքնին միայնիկ բառնալ զհոդ հանրական եկեղեցւոյ, խորհուրդ բարի զմտաւ էած եւ ինքնին ընտրեաց իւր տեղակալ . զՎըդանէս Վարդապետն . Որոյ լեալ իւր յուպ ծերութեան վահմականի Կաթողիկոսին նովաւ հանդերձ վարէ զտեսչութիւն Հայրապետական այլ եւս ամս 13

Եւ ժամանեալ ՚ի հասակ խորին ծերութեան հանդէի ՚ի լցո  
փառաց անմահութեան, թողլով յիշատակ բարի զուղղու-  
թիւն տօմարական շրջագայութեան եւ բազմապատիկ ջա-  
նից և անձնադիր վաստակոց իւրոց զհանդէս : Որոյք միշտ  
պարծի եկեղեցի Հայաստանեայց յանուն Առլահսի նորոգչի  
Հայկական Տօմարիս :

Ա սեմականի գործոց մեծի Հայրապետիս ամաչեսցին ու-  
րեմն, որք հետամուեալ զբարաննեն թէ՝ արտաքին զիտու-  
թիւնք չեն բնաւ օգուտ եկեղեցւոյ Աստուծոյ եւ մա-  
սնաւանդ թէ վնասակարը, Տեսցեն աստանօր թէ յոր վայր  
սխալանաց գլորէք ազգ մեր, եթէ ոչ ըստ բնականիննկատման  
ուղղեալ լիներ տարեկան տօնից ժամանակն :

Խրառուցի մանկուի հայոց ապա զկնի կրօնականին ան-  
խսոիսան եւ զուսումնականեն բուռն հարկանել, զորոց  
տեղեկութիւն ընծայէ բանականին մտաց լուսաւորութիւն  
պայծառ եւ պրութիւն բազում եւ տայ յատուկ ձանաչել  
զզարմանալի արարիս վերնախնամ աջոյն եւ փառաւորել  
զգերագոյն էակն որ արարչագործեալ է այն ամենայն զտր-  
մանալին, զդիրս պազպաջուն աստեղաց, զշրջադ այու թիւնո  
մոլորակաց, զփոփոխմունս եղանակաց, զօդոյ խորութիւն,  
զջուրց տարածութիւն, զհողոյ որակութիւն, զմարմնոց  
կազմութիւն, զջնչաւորաց հոգ եխառնութիւն եւ այն եւ  
այլն :

Հայսմ ամենայնի վերահասու լեալ միտք որպէս կամ  
կարէ արդեօք ժապիհել եւ խորին զգացմամբ ծնրադրական  
երկրագործութիւնն չմատուցանել այնմ, որ գոյակն է այսմ  
մեծի հրաշալեաց, որ իբր երասանուաւ սանձակոծեալ զամե-  
նայն վարէ ըստ իւրաքանչիւր պէտս :

Աւումն փառք անլոելի ձայնիւ իւրումն անպարագիր

եւ անսահման էութեան եւ մշտնջենաւոր Աստուածութեան այժմ եւ անհատ յաւիտեանս ամէն :

\* \* \*

---

### Բ. ՀԱՆԴԻՍԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԾԵՆ ԱՌԱԲԻՆԵԱՑ

---

Ա. ՄՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԳԵՐԱՊԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԾԵՆ  
ԱՐՔԱՅ ՀԱՅՈՑ

Հեղահամբոյր խաղաղասէր եւ հայրենաշէնն Սմբատ,  
իւր հօրը նման հայրենասիրութեամբ առաքինութեամբ եւ  
զանազան կատարելութիւններով զարդարուած ըլլա-  
լէն զատ զարմանալի քաջութիւններով ալ Հայաստանի  
սահմանները ընդարձակեց եւ ազգին այն քաղաքները ու  
գաւառները որ երկայն ժամանակներով օտարներուն յա-  
փշտակութեան նիւթ ըլլալով գիշակեր գաղաններու նման  
վլանին ժողվեր իրենց անյագ կոկորդը կշտացնելու կրծանա-  
լին, անոնցմէ շատերը Հայկական իշխանութեան տակը նո-  
ւաճելով թրչնամիններն ալ հալածեց :

Ահաւասիկ այնպիսի թագաւոր մը ունեցաւ Հայաս-  
տան, որուն ունեցած ձիբքերուն վերայ քրիստոնեայներէն  
զատ՝ այլադէն իշխաններն անդամ զարմացեր էին. ինչպէս  
որ Ակշինին մեծ ներքինապետին համար կըսէ մեր Յով-  
հաննէս կաթողիկոս երեւելի պատմիչը թէ, « ՚ի տեսանելն

զարգայ խոսատվանէր ոչ զոք թերեւս համեմատ նմին տեսանել „ Այնպիսի երեւելի եւ դովիլի անձ մը թուգաւոր ունենալու բարեբախտութիւնը՝ յիրաւի մեծ երջանկութիւն փառք եւ պարծանք մըն էր բոլոր Հայկագանց ։ Բայց ափսոս որ ամէն բարութիւն՝ չարութիւնը իրեն կը ցորդ եւ թշնամի կունենայ. ահա այսպիսի առարինի անձի մը գլխուն ալ չատ տեսակ փորձութիւններ պատահելով բազմաթիւ չարիքներ ու ձախորդութիւններ հասուցին թէ իրեն եւ թէ ազդին. իր ազգափրաւթեանը դէմ ազգատեցութիւններ եւ ոխակալութիւններ , բաջագործութեանը եւ անձնանութրութեանը դէմ վատասարութիւններ և տիրադաւ մատնութիւններ պակաս չեղան ։ Այս ամէն չարութեանց բուն աղբիւ ըզ այն աշխարհաւեր չար նախանձը եղաւ , որ մեր այն քանի մը իշխանաց սրտերուն մէջ թագաւորած էր . որոնք փօխանակ իրենց թագաւորին ազդին եւ երկրին սպաշտան կենալու , անմտութեամբ այն նորահատատ թագաւորաւթեան կործանմանը պատճառ ըլլող միջոցներու ձեռնամուխ կրկային . չմտած ելով թէ առանց գլուխի եղած անդամները կատարելապէս մեռած կըլլան . Մէկ կողմանէ Աբաս սպարապետը որ թագաւորին հօրեզրայրն էր , թագաւորութիւն անիրաւութ յափշտակել ուզելով շատ վնասներ հասուց տէրուելը . եւ մէկ կողմանէ ալ Սմբատայ քեռորդին Աշոտ՝ որն որ Վասպուրական գաւառին իշխանն էր , անոր վերայ նախանձելով Ավշին ոստիկանին ձեռքով զատ թագաւոր մը ըլլալ ուզեց , բայց չյաջողեցաւ . Աշոտին աներն Գագիկ Արծրունին ալ , իր թագաւորին զօրքերը խարդախութեամբ Ահմատ ըստած այլազդին ձեռքը մատնելու միջոցաւ թագաւորութիւն մը ձեռք ձգել ու

զելով, շատ վնասներ հանուց Ամբատայ. եւ քիչ մը ետքը Ամբատայ քեռորդին Գտղիկ Արծրունին, Յուսուփ ոստի կանէն թագաւորութիւն առնելով, պատճառ եղաւ նոյն Յուսուփը Հայաստան մոցնելու. որն որ Ամբատայ ետեւ էն ինկաւ, եւ ան ալ կապօտ բերդին մէջ ամբացեր էր. Եւ երբոր Յուսուփի իր բանակին մէջէն քրիստոնեայ զօրքերը Հայոց հետ պատերազմելու համար առաջ կը քշէր, որոնք Հայոց զօրքերէն անխնայ կերպով կը ձարթուէին, այս տեսնալով չդիմացաւ քրիստոնէական առաքինութեամբ զարդարեալ Ամբատայ սիրտը. եւ այնչափ արիւն թափուելու փոխարէն՝ կամաւ մատնեց իր անձը իր թըւնամիին. որն որ առաջ երգում ըրաւ չմեռցնելու, բայց ետքը Յուսուփէն բազմատեսակ չարչարանօք չարչարուեցաւ, եւ իր քրիստոնէական ուղղափառ սուրբ. կրօնքին համար արիաբար գլխատուելով նահատակուեցաւ.

Թագաւորեց երանելին Ամբատ ոչ միայն ՚ի յերկրի՝ այլ եւ ՚ի յերկինս երկնային փառօք պատկռելով. բայց վայ անոր որ սկզբնապատճառ եղաւ այսպիսի սպաննութեան. արդարեւ ովքաց բոլոր Հայաստան այնպիսի թագաւորէ մը զրկուելուն համար. կորսնցնց այնպիսի հայր մը՝ որուն գթութեամբը եւ պաշտպանութեամբը կը միիթարուէր :

Ո՞վ էր ո՞ր դիւական սիստն էր այնչափ բազմաթիւ շարեաց պատճառ եղողը, ո՞չ ապաքէն այն մնափառութիւնն եւ մանաւանդ այն չար նախանձն էր, այն ժանտախտը կըեմ՝ որ շատ ժամանակ մեծամեծ եղեռնադործութեանց եւ ովքալի կործանմանց պատճառ եղած է : Բայց պէտք է ուրախ ըլլամք . վասն զի քանի որ ուսման գիտութեան եւ քաղաքակրթութեան լցոր ազդերնուս մէջ տարած ու ե-

լու վերայ է , յայտնի կերեւայ որ՝ կամաց կամաց այս սոս կալի եւ ամենազգուելի ախտին մառախուղն ալ փարատել սկսած է . մանաւանդ թէ՝ ինչպէս որ լոյս եղած տեղը խաւար ըլլար , այսպէս ալ ուր տեղ որ ձշմարիտ ազգա սիրութիւն կայ՝ այն տեղը նախանձն ալ բոլորովին հալածուած կը տեսնամք . այսօրվան օրս ասկեց ալ աւելի մեծ միսիթարութիւն չկրնար ըլլուլ ազդին . ոլուն որ եւ իցէ յառաջադիմութեանը մէկ հատիկ միջոց մըն է որ՝ այս աննախանձ սիրոյն ազգասիրութեան արդիւնքները պիտի վայելէ մինչեւ յաւիտեան : Եւ ինչպէս որ մեծին Ներս սէսի ջանքովը մեր ազգին բնական ախտ եղած անողորմութիւնը անդթութիւնը՝ վերջին աստիճան ողորմածութեան եւ առատաձեռնութեան փոխուեցաւ , այսպէս ալ հիմա հասած է այն ժամանակը որ , այս լուսաւորեալ դարս եւ քաղաքակրթեալ ազգաց օրինակները ազգին բարեպաշտութեանը հետ միացած՝ սյս ազգին բնական եղած ՚ի վաղուց հետէ ունեցած չար նախանձը անհետ ընելու մեծ եւ զգալի օդուտները արած է . եւ բիչ միջոյին մէջ պիտի տեսնամք Աստուծով որ այն ախտին տեղ ազգասիրութիւնը ընդհանուր ազգին բնական առաքինութիւն մը պիտի ըլլայ , ինչպէս որ հիմակուընէ շատերուն վերսյ այս անման առաքինութեան օրինակները կը տեսնամք :

Տ. Կ. ԳԱԼՓԱԳՃԵԱՆ .

## Դ · ՏԵՍԱՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻ ԱՃԽԱՐՀԱՑ

ԿՈՒՆԿՈՒ ՎԱՆՔ, ԶՈՒԱԽՏԱՆ ԵՒ ԲԵՐԴԱԿ ԳԻՒՂԵՐ :

Չուաստան գիւղէն կես ժամ հեռի՝ փոքրիկ բըրակիսը վրայ ծովածիծաղ վայելուչ դրիւք մը շինուածէ կունկու վանք ըսուած փոքրիկ մենաստանն : Բուն տաճարն Ա. Աստուածածնի անուամբ հիմնարկեալ՝ միջակ մեծութեամբ ամուր կամարակապէ . աջ ու ահեակ թեւերուն տսկը ծածկուած պահարաններ ունելով. բոլորտիքը հնակարկատ գեղջուկ շինուածներ շատ կան պարսպէն ներս : Խոկ բուն պարփառն կես քարէ եւ աղիւսէ բարձրացած է բոլորշիձեւով՝ մէկ գուռամը մինակ ունի , որ հարաւ կ' բացուի : Այս դրան առաջը՝ ջրոյ աղբիւր մը կայ, բայց իւր նախնի ձանապարհին խանգարմանը պատճառաւ ջուրն հիմայ խոր մելու համար անպիտան եղած է . որուն համար վանքին բնակիս մեծ նեղութիւն կ' կրէ թէ ամառ եւ թէ ձմեռ :

Ա անքիս կառավարութիւնը հիմայ աշխարհական մէկումը ձեռք մնացած է , որն որ բոլորտիքի հողերն մշակեւ լովիւր ապրուստն կ' հոգայ : Ճամասացութիւնն եւ միւս եկեղեցական արարողութիւնք գլխովին լւած է . միայն թէ տարին երկու կամ երեք անդամ քոլի գիւղեց քահանաներով Ա. Պատարագ կ' մատուցուի , ու խտաւ որաց միսթարութեանը համար :

Իւր բոլորտիքը շատ մը վարուցանի համար ընտիր արտեր ունի ոստին եւ զրարբի . որոնց շատը տարուէ տարի

իւր դէմի գիւղօրէից ջերմեաւանդ ժողովրդոցը աշխատու-  
թեամբ կ' մշակուին վանիքին համար մինակ : Այս վանից  
նախնական դիտութեսնցը խելամուտ լինել ուզողներուն  
համար՝ հոս կ' դնեմք նորին խոկ կոնդակի համառատու-  
թիւնը , որն որ նոյն վանիցը մէջ իբր անգին աւանդ մը  
մինչեւ ցայսօր անկորուստ եւ անկողոպուտ հաւատարմա-  
րար պահուած կ' մնայ՝ մէկ փառաւոր խաչամասն տէ-  
րունական մասունքինը հետ :

Համագործութեան . կոնդակին կանչու վշնչ :

" 1. գերադրական եւ յամենամաքուր արքիաճաճանչ  
" հօրէ Աստուծոյ պետականէ եւ 'ի յորդւց հօր Ճառագայ-  
" թէ եւ 'ի նորին հոգւոյն փառակցէ եւ գոյակցէ . նա եւ  
" 'ի գրանէ Սուրբ եւ քերամաքուր լուսած աւալեւ շնորհա-  
" զեղ անրիծ եւ անարատ եւ հրեշտակաբնակ եւ երկնա-  
" ծորան շնորհացն շաեմարան կուռնկուվանից ծովահա-  
" յեաց Սուրբ Աստուածածնէս . որ է գուռն երկնից եւ  
" Ճանապարհ արքսոյութեան . հրեղէն հացին սեղան եւ  
" իմանալի պանեքին զենարան . որ առնէ զրազում եւ  
" զանպատմելի զհրաշն եւ զմեծամեծ պանչելիս հաւա-  
" տով 'ի սա դիմոզաց . . . . .  
" 2. ընդ Աստուածապարգեւ շնորհազեղուն օրհնու-  
" թեանս ծաներուք ովք Քրիստոսի փրկական եւ տոկալի  
" սրբամբ գնեալ դասք պետաց քահանայից եւ առհասա-  
" րակ ժողովուրդք Աստուծոյ , վասն կանկու վանիցս ծո-  
" վահայեաց հրաշագործ Ս. Տիրամօրս . թէ վասն ի՞նչ  
" պատճառի ասի կոնկու վանք . զի որովհ հետեւ զիսոր-  
" հուրդ արքային պարակ ծածկել , խոկ զիսորհուրդ " Ա "

ո տուծոյ եւ զհրաշս նորին յայտնել փառք : յորոց մինն  
 ՚ի բազմաց հրաշիցն եւս է այս, զի ՚ի յետին դարս եւ  
 ՚ի ձմեռնացեալ . ժամանակիս էր հոգելի սյր ոնն մա-  
 քուր վարաքը եւ առաքինի դործովք Զաքարիա առ-  
 նուամբ գերզգօն վարդապետ . որ էր այցելու Սուրբ  
 ուխտիս : Եւ յաւուրս հնձոցն կռունկ մի միշտ առ-  
 վորեալ էր գալ յարտն ըստ ընդակեր բարուցն եւ ոչ  
 հեռանայր յանդ աստանսց մենաստանիս . եւ յաւուր մի-  
 ումաւեսեալ կենդանւցն թէ օձ մի մեծ գնացեալ թու-  
 նաւորեաց զիերսկուր . կաթոսային , յորմէ ուտելոց էին  
 բազում գործաւորք . նոյն հետայն արագ աթեւ հա-  
 մեալ ՚ի վերայ կալաւ զտանէ գաղանին եւ տարաւ ՚ի  
 բաց . զայն տեսեալ բազմութեան գործաւորաց փառ-  
 եաուն Աստուծոյ . եւ շնորհակալ ՚ի կռնկանէն՝ որ ազա-  
 նեաց զնոսա ՚ի մահահոտ կերակրոյն : Ապա յսյնմ-  
 հետէ անուանեցին զվանքն ( Կոնկու Վանք ) . . . .  
 ՚ Բայց որովհետեւ ՚ի բազմաց ժամանակաց իբրեւ հա-  
 րիւր եւ յիսուն ամաց յառաջ ամայի եւ անմարդա-  
 բնակ մնացեալ էր , վասն որոյ կարի խախտեալ եւ մի  
 կողմն տաճարին փլեալ եւ փայտեայ ժամատունն եւ  
 տնտառունն եւ փարախն կենդանեաց եւ իցերն քայ-  
 քայեալ եւ պարփսոպ վանիցս ամենեւիմբ տապալեալ եւ  
 աւեր եղեալ . նա եւ ՚ի կողմանէ զարդարանաց եւ  
 զգեստուցն յոյժ մերկացեալ եւ անբան անառնոց եւ  
 գտղանաց բնակարան եղեալ եւ թուչոց երկնից դա-  
 սարք . յոյժ ողբալի եւ խեղճ տեսողաց . թարց սաղ-  
 մուերգութեան եւ ժամուց ժամակարգութեանց անտես  
 թաղեալ . վասն որոյ եւ ես Դաւիթ Եպիսկոպոս միաբան  
 որոյ անապատիս տեսեալ զայսպիսի հրաշալի վանքս , որ

„ շինեալ եւ հիմնարկեալ է ձեռամբ Թաղեսի Առլը  
„ առաքելցն մերոյ, անկեալ ՚ի մէջ այսքան խեղճութեան  
ոչ կարացի հանդարտել . . . . .  
բուռն արկի ՚ի շինութենէ եւ ՚ի նորոգութենէ Արոյ  
տահա . ՚ի 1866 թիւ փրկչին :

## ԶՈՒԱՏԱՆ :

Զուաստան գիւղն այս վանքիս խիստ մօտիկ ճիշտ յարեւելակող մընէ , որ ունի 57 տուն հայ եւ 18 տուն քրդատաճիկ բնակիչ . հայոց եկեղեցին խիստ հնացեր է եւ մէկ կողմի պատն ալ փլեր է . թէ եւ գիւղացիք մեծ ջանք ունին նորոգելու , բայց զանազան պատճառներով ( որոնց գլխաւորն աղքատութիւնն է ), մինչեւ հիմայ մնացած է :

Այս գիւղս կ' բնակի Տէր Սահակեան Մ . Յովհաննես աղա ըսուած խիստ հիւրասէր անձն , որն որ նոյն գիւղի գնացօղ ամէն հիւրից , ասպնջական եւ հիւրընկալն եղած է միշտ :

Խահապետական Ազնիւ մարդասէր բնաւորութեան հետեւող եւ նոյն տւանդութիւնն անկորուստ պահօղ այս պիսի հայ իշխաններ եւ Մէլիքներ շատ կ' գտնուին չայսաւանիս գիւղերուն մէջ , ինչպէս անձամբ ականստես եւ դած են շատ ձանապարհորդներ , թէ ազգայինք եւ թէ ատարականք :

Ունի այս գիւղս նա եւ շատմը առատաքեր արտերէն ՚ի զատ՝ ազնիւ պտղառու այգիներ ալ , Արտամետու այգեստաննեացը նման : բայց այս այգիներ բրդատաճիկը ՚ի վաղուց իւրեանց սեպհականած կվայելեն : ( 1 ) Համիլան մայ մեծ առուի ջուրն այս այգիներս ալ կըթիշէ :

Չուսատանեն երեք քառորդ հեռի բերդակ ձորամէջ  
գիւղն կայ, որ իւր անունն իւր դէմի փոքր բլրակէն առած  
է . որուն վրայ յառաջներ փոքրիկ բերդ մը շինուած է եղեր :

Այս գիւղիս բնակիցն հայ են եւ ունին մէկ գեղեցիկ  
եկեղեցիմը Ս. Յովհաննէս անուամբ . որուն հին գլազագիր  
պատուական Յայսմաւուրի յիշատակարանն վարի էջերուն  
մէջ կ'կարգացուի :

Դիւղն բոլոր 30 տուն է՝ որոնք երկրագործութիւնէն  
փառ լաւ բարահատութիւն եւս գիտեն . կտրած բարեր-  
նին, որ բուն նոյն գիւղի հողին յատուկ բերքն է, տեսակ  
մը մոխրագոյն աւազուտ քար է . որ կրակի խիստ շատ  
կ'գիմանայ . ուստի վառարանաց եւ հացի փուռերու համար  
ամենահարկաւոր լինելով, Վան բաղաքի եւ իւր շրջագա-  
յօցը մէջ շատ կդարձած ուի . որուն համար ալ վաճառակա-  
նութիւնը բանուկ է : Ասկէց ՚ի զատ՝ նոյն քարերէն կշինեն  
նա եւ սանդ եւ սանդիտուն (հայան) մէջը ընդեղեններ  
ծեծելու համար . որն նմանապէս գաւառիս ամէն կողմերը  
կլտարուի :

Այս գիւղէս քիչմը հեռու լեռնամէջ տեղ՝ աւեր վանք  
մի կայ Ս. Աստուածածին անուամբ, որուն ինչ ժամանակ  
ծաղկեալ լինելն՝ բնաւ յիշատակութիւնմը չկարացինք  
գտնել այս անգամ :

\* \* \*

(1) Այս յեժ առանիս հայաց, ուրիշ ծամանակ Երիտը պէտի  
գրեմք, ըստ որում Համբայ Առաքուհուոյ Երեւելի յեժադոր-  
ծանիւնն մէկն ալ այս է՝ մինչեւ հիմյ անխորոսոք հայած :

## Դ. ԲՈՒՐԱՍՏԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ

«ԺԱՄԱՆԱԿՆ ԿՈՒՓԱԽԵԶԻ ԶԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԴԱՐԾԵՐԻ»

( Առ Թար Հայոսպանի : )

Արդ հեղինակին ոյս կտոր բանը շատ ազգու խօսուածքմբ լինելուն համար, ամէն մարդ ալ առւր զինութեան տակ ձգելով լաւ թող նկատէ . թէ ժամանակի լինչպէս բանէ . մի թէ ըմբռնող զօրութեան տակ կը լինայ . քնականարար գիտեմբ որ անհետին գործէ . Օրեր կը թաւալին , տարիներ իւրեանց շրջան կառնուն՝ ապիկոր մարդն կը լինայ ետեւէն համել քառ լիցի . կը կորի մարդոյու կենաց թելը եւ կծկելով կը տանէ . ով կը լինայ ետեւէն վազել . թող վազէ ու բռնէ որ չփախչի . Գիտեմ ըսովներ պիտի լինին թէ . ժամանակին թեշաբէս կը բռնուի . այն կը բռնուի . թէ որ չթողուս կենացդ օրեր գատարի անցը նին : Մի ով գու մի պարագ վասներ զժամանակիդ . ինչու որ՝ անոր ընթացը անդառնալի է . ուր կը տանէ զըեզ գէպ ՚ի մահուն ձորը : Թող չյուսայ մէկը թէ ես գետ տղայ եմ՝ այս օրերս անցնելէն ետք , իմ կատարելութեան օրերը նորէն պիտի գան . ով սնուտի յոյս , գննէ իւր հասակացաց թող նայէ . բանի քանի մատաղ մանկունք զերեզ մանը մտած են : Ժամանակ ամառ բռնելու է . կանցնի ներկային աղառնին կը յաջորդէ , եւ գործն անկատար

կըմնայ . կենաց թել կակի տկարտնալ՝ աւազ աշխարհէ սդատարկ դուրս կելնէ . . . .

Պօղոս առաքելոյ խօսքը միտք բերելու է որ կըսէ  
“ Մինչդեռ ժամանակս ’ի ձեռսէ գործ եսցուք զբարիս և  
Գալ ” . Զ. 10 :

Քրիստոս ինքն՝ որ աստուած էր եւ զայցուցիչ աւուց  
եւ ժամանակաց . իւր հրաշագործ քարոզութեանցը մէջ  
միշտ կաէր “ Եւ ինձ պարտէ գործ ել զգործս այնորիկ՝ որ  
առաքեացն զիս . մինչ աւուր կայ . դայ գիշեր՝ յորում ոչ  
ոք կարէ գործ ել ” . Յով” , թ. 4 :

Ով զարհուրեցի գիշեր , ինչ սաքսուելի նշան պիտի ցոյց  
տայ մեղի . գիշեր ասէ եւ ոչ թէ գիշերք . միէ վարկեան  
յորում մարդն պիտի գերեզմանը մտանէ : Գործէ ովլ  
մարդ , գիշերն մօտիկցաւ գործդ պիտի դատարէ . գերեզլ  
մանը քեզ կմնայ , մարմինդ կը թուլանայ եւ երակունքդ  
կակին դատրիլ . ջանք կ'ներ վեր ելնելու , ոհ անձդ գետին  
մածուած կը մնայ . զժեմ պարկայն կենոցդ թելը  
կը կարէ : Արդարեւ փախեաւ ժամանակն , գործդ անկատար  
մնաց :

Հաստատուն ապացոյց մը է հետադայ պատմութիւնդ ,  
Զդաստ աղջկան մէկը կը հարցանէ իւր անխորհուրդ մօրը  
“ Մայրիկ , կաէ , ձմեռը մօտիկցաւ մեղի պարէն պէտքէ՝ որ  
ըլլայ թէ սովէն եւ սառնամանիքէն մեռանիմք ” .  
Լիպասասիսանէ մայր “ հոգչէ զաւակս դեռ կայ ժամանակ . ձմեռն մինչեւ հասնէ , իմ ծերութիւնս բնձի զերեզ  
մանը կիջեցունէ , եւ քուկդ ալ ժամանակը հասերէ  
առն պիտի երմաս . ալ մեղի ինչ պէտքէ պարէն . հանդիսաւթեամբ անցունենք մեր օրերը ” : Ով անմտութեան ,  
ժամանակն կը ծախուի , ձմեռն կը հասնէ սառնամանիք

իւր ընթացք կը շահունակէ, սովո՞ն ողորմելոյս վրայ կըսաստականայ. « Ելաղջիկս, կաէ, տես թէ դրաց ոց բեռներ կանցնին. աղաջէ անոնց որ մեզի ոյս դառն մահանանէն աղատեն ո : Բայց թանձրապատ ձիւնը կը գտանէ դուռն պաշարած . . . . : Այսպէս կը կորսուի չարաչար ժամանակաց ու մազէտ վատնողն : Արդ՝ որսվհեաեւ բնութեան արարիչ մարդ ոյս միտք իմացականութիւն տուերէ, պէտքէ ապառնիին համար խորհրդածութիւն ընել ընտրել լաւն ու հոռին հերքել խոհեմութեամբ վարել կեանք, խնայութեամբ գործածել ժամանակն, ըստ ասից առաքել յն ո ի հաստութեամբ գնասջնք առ արտաքինս գնոյ առեալ զժամանակն » : Արդ. Դ. 5 :

Ժամանակի ինայութեան օրինակն առաւելապէս միջն Ներսէս գիտցաւ որ չթողուց փախչէր աշխատեցաւ ՚ի արագին եւ տառապեցաւ . շնեց բազում վանօրսյք եւ ապառտանարան աղբատաց : Խաւարաբեր օրհամն չը կըցաւ անօր գործին արգելք ըլլալ :

Երեւեցաւ նա եւ սրբոյն Սահակայ եւ Մեսորովոյ վրայ, թէպէտ շատեր փափագեցան ընդունել դարն ընտառ զէն, բայց ՚ի բաց սրացաւ, միայն Սահակայ եւ Ուսորովոյ ձեռքերէն չիցաւ խալքսիլ . ըմբռնեցին զանի՛ եւ իւրեանց բարի կամոցը ծառայեցուցին . լուսաւորիցին Հայաստանը եւ ոսկիսաձոյլ զարդեւը զարդարեցին . անորհամար ալ իւրեանց ժամանակին ոսկեղինիկ դար բառեցաւ Հայապա՛ կը հրաւիրեմ ձեզի ով հասակակից սիրելիք անձնադիր, եղիք հայրենավաստակ աշխատութեանցը մէջ քանի որ ժամանակը ձեռքերիկ ունիք . միտ բերէք քաղցրիկ Հայաստան, որուն զովասար օդը ծըծերեք ու կը ծէ ծէ :

ջնչեցէք սգալի արտասուքը քերթողահօրն Մովսիսի որ  
մէկմալ չըսէ « Ողբամ զքեզ հայոց աշխարհ » :

Ա. Գ. Աշխերպ. Ճառանգառ-

բայ Վ. Վարդապյա :

Ժաշովոյ Ժ. Բ. 1.

Իւ միշեա դու զայն որ հաստատեացն զբեզ յաւուրտ  
մանկութեան բց . մինչքեւ հասեալ իցեն աւուրբք չարու-  
թեան. եւ հասցեն ամբ յորս ասասցես ոչ են կամք իմ  
՚ի դոսա :

Ո՞ինչքեւ խաւարեալ իցեն արեգակն՝ եւ լոյս, եւ  
լուսին, եւ աստեղք եւ դարցին ամսիք զկնի անձրեւաց :

Յաւուր յորում շարժեսցին պահապանք տանն,  
եւ թիւրեսցին աղիք զօրութեան. եւ դատարկացան աղօ-  
րիք զի նուազեցան . եւ խաւարեսցին որք տեսանեն ընդ  
ծակս :

Եւ փակեսցեն զդրունս 'ի հրապարակս ՚ի տկարութենէ  
ձայնի աղօրւոյն, եւ յարիցեն իճայն հաւուն . եւ նկուն  
լիցին դստերք երգոց :

Եւ ՚ի բարձունս հայեսցին եւ ապշութիւն ՚ի ձանապար-  
հին : Եւ ծաղկեսցի նշին, եւ թանձրասցի մարախին, եւ  
տարածեսցի կապարն. զի գնաց մարդ. ՚ի տուն իւր յաւիւ-  
տենից, եւ շուրջ եղեն կոծողք ՚ի հրապարակս :

Ո՞ինչքեւ կործանեալ իցէ լար արծաթոյն եւ խորտա-  
կեալ մանեակ ոսկոյն. եւ մանրեալ սախորն յաղթիւրն. եւ  
ընկեցեալ անիւն ՚ի գուրն :

## ԹԱՆԴԱՐԱՆ ՀԱՅԿԱՁԵԱՆ ԴՊՐՈՒԹԵԱՆ

ԳԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԲԵՐԴԱԿ ԳԻՒՂԻ ՀԻՆ ԳԻՇԱՆ  
ԳԻՐ ՅԱՅՆՄԱՌՈՒԲԻՆ :

Արդ՝ եղեւ զբաւ դիմութեան այս մեծահանդեւ  
ո ծաղկազարդ եւ հոգելից տառի ՚ի շըջարդայութեան հայ-  
ո կազնեան տումարի Ձ: Լ: Ե: ( այսինքն՝ ՚ի 1488 թիւ  
ո փրկչին ) . ՚ի դառն և ՚ի չար ժամանեակի յորութ նեղինք  
ո ՚ի բանութենէ անօրինաց եւ յանօրէն պահանջողաց  
ո ՚ի հայրապետութեան Տեառն Սարդսի Առաքելական Ա-  
ո թողոյն Սուրբ Էջմիածնի . եւ յաշխարհակալութեան  
ո Յաղուպ բէկի . որ սորայ ժամանակս եղեւ թասպութիւն-  
ք զի Ղատին թաթար էր եւ հալածէր զ Քրիստոնեաց  
ո ՚ի Դուրէժ Քաղսոքի . զի տաճիկ ոմն անուն Մէհմէ-  
ո սպան զմեծ ախոյեանն Հայոց զիսօձայ Միրաքն, վասն ՚ի  
ո Քրիստոս հաւատոց . որ եւ յիշատակն օրհնութեամբ  
ո եղիցի ամէն :

ո ՚ի Սուրբ եւ գերահռչակ ու խոս որ կոչի այլի վանք . որ  
ո եւ հիմնարկեալ ՚ի Սուրբ ըռւաւորչէն Գրիգորի ընդ-  
ո հովանեաւ Սուրբ Աստուածածնիա եւ աղեամբ ներկեալ  
ո Քրիստոսի Սուրբ գեղարդեանն : Եւ սուրբ աջոյն Յով-  
ո հաննու եւ խոտածարակացն : Սուրբ նշանիս եւ տապահի  
ո սրբոյն Յակովեայ եւ այլ բազմահաւաք սրբութեանցու  
ո Յառաջնորդութեան տեղոյն իմոյ անարժանութեանն  
ո Յովհաննէս եպիսկոպոսի եւ հարազատին իմոյ գեղեցկա-  
ո տիպ մանկանս Տէր Առեփաննոս եպիսկոպոս եւ ձեռնա-

ս անունդ հոգեւոր որդւոյ մերոյ եւ միաբանիցս, Եսայեայն  
 . . . Արդ՝ յերես անկեալ աղաքեմ որբ հանդիպիք  
 սմա տեսութեամբ, աւրինակելով, կարդարով եւ լսելով  
 յշեսլիք ջերմեռանդ սրտիւք եւ բաղցրագութ մոօք  
 'ի մաքրափայլ յաղօթս ձեր զստացող Սուրբ գրոյս ըզ  
 Տէր Տէրքահանայ եւ զյովհաննէսքահանայ եւ զՄաղը  
 թուշմայ եւ զբարեմիտ այրն զ ջաքարայ եւ զկենակիցն  
 իւր խէրիսաթուն եւ զպատուելի եւ զՃնազգեաց քաջ  
 բարունապետն Ստեփաննոս

Ի թուականութեանս մերում Ռ. Մ. ծ. Ե. Յուլիս  
 ամսոյ 28 վասն ծովացեալ մեղագ մերոց էջ կայծակն  
 երինից 'ի վերայ ամրոցին Վանայ 'ի մէջ ( ձապխանային )  
 եւ հրդեհեաց զամենայն շինուածս եւ մեծամեծ վէմք  
 եւ քարինք քարձրացոյց յօդս, վերուստ ի վայր նետեաց  
 եւ բազումք 'ի պատահիլ քարանցն մեռան ։ Զի այս  
 պատիժս եղեւ 'ի Վան բարերարն Աստուած ինքն գթաս-  
 ցի եւ ողորմեացի տառապեալ ազգիս Հայոց

Ա երոյիշեալ թուսն այս գիրքն յոյժ քայլայեալ էր.  
 Ետ նորոգել 'ի յիշատակ բարեսէր անձին իւրոյ  
 'ի գուռն բերդակայ Սուրբ Յովհաննէս Եկեղեցւոյ

Բնակոն Գիրելիք Գետնաշաբճ

Բարձր հայոց կարնոյ ( էրզուրում ) գաւառին այս մի-  
 ջացիս (Մայիս 21) պատահած զարհուրելի երկրաշարժն շատ  
 մարդոց հետաքրքրութիւնը արթնցնելով հետամուտ եղած  
 են պատճառն իմանալու. ընկեր ընկերի պատահած ժամա-  
 նակին, խօսակցութեան առարկայն խսկոյն այս առսկալի գիր-

պուածիս վրայ կդառնայ . եւ որովհետեւ շատեր կան որ  
բոլորովին անհմուտ են բնականին , աւելորդ ական սարսա-  
փելի առասպելաբանութեամբ կաղտուուն բոլոր նորսոզարդ  
պատանեաց խեղճ մտքեր . եւ առաւելքէջն այն է որ՝ այն  
ողորմելի պատանիք կրկին հետաքրքրութեան հոգ չնելով  
այն սխալ դաստիարակութեան մէջ մոլորեալ եւ պաշա-  
րեալ կ'մնան , չար սխալմունքը իւրեանց մտացը մէջ խո-  
րունկ արմատացած :

Այս սխալ կարծեացս փոքր ինչ դարձան մատուցանելու  
համար՝ բնականով քիչմը ընդհանուր երկրաշարժին վրա  
տեղեկութիւն տալու հարկ համարեցաւ . որն որ արդի  
բնագիտաց եւ աշխարհագրաց բոլորի ընդունածն է . եւ  
հաւանականութեան ալ խիստ մերձաւոր :

Ա, ախապէս զիտնալու է որ՝ զետնաշարժն երկու պատ-  
ճառէ յառաջ կուգայ . մէկմը հրաբուղիներէն . որոնք զիւ-  
րավառ նիւթոցը իրար խառնուելով եւ խմորելով կ'ըռնկին  
կվառին եւ սարսափելի որոտմամբ լեռներուն զլիսէն դուրս  
նետելով . բոլոր լեռանը իորեր գտնուած նիւթերն կրա-  
կին սաստիկ ուժով կրհալի եւ չուրի նման կ'վազեցու-  
նէ . որով եւ այն լեռանը շրջականեր սաստիկ երկրաշարժ-  
մը պատճառելով կ'սկսէ դողացնել : Բայց այսպիսի հրա-  
բուղի լերինք Ասից եւ մանաւանդ Հայաստանի մէջ խիստ  
քիչ կըգտնուին . ասոր համար Հայաստանիս միջի եւ մա-  
նաւանդ Ասրենց պատահած մեծ շարժն երկրորդ պատ-  
ճառին տալու է , ինչպէս որ երրեմն Ասսպուրական աշ-  
խարհին պատահելով շատ մեծամեծ վնասներ պատճառեց  
Ասրդայ . Առաքել պատմագրի 465·466·467 երես-  
ներն :

Այս շարժ՝ բնականաբար այսպէս կ'պատճառի . զետնին

տակի հանքային նիւթերն մէկ գաղտնի պատճառով մը  
իրար խառնուելով՝ (կազ) ըսուած խիստ զօրաւոր ոդին  
կ'զյանայ : Այս կազը տաքութիւն ունելով իւր մէջը :  
զետնին տակի խտոսցեալ օդն կանօվացնէ . որով եւ իւր բո-  
լորտիքի օդոց հաւասարակշութիւնն կորանցնելով աւելի  
տեղ բռնելու համար իւր առաջին տեղւոյ մէջը չաղմելով  
ապսափելի կերպով կ'սկսի գետինը գողացընել եւ այն  
կործանման եւ աւերման տիսուր սարսափին , ամեն մարդու  
եւ կենդանեացը վրայ տարածել . կ'ցնցէ եւ ահռելի կեր-  
պով այնչափ կշարժէ , մինչեւ որ կամ բնականաբար բա-  
ցուած ծակմը գտնելով դուրս ժայթքէ եւ կամ նոր տեղը  
մը պայթեցնելով այն տեղին դուրս ծաւալէ եւ շարժն  
գատարի : Այսպիսի շարժերուն սահմանն է նոյն (կազ)՝  
գոյացած տեղէն մինչեւ օդն դուրս ելած տեղն . որ եր-  
բեմն շատ տարածութիւն կունենայ եւ երբեմն քիչ :  
Այս զարհութելի շարժն կորելու համար՝ շատ օգուտ կնեն  
իմաստ խորունկ փորուած . հորերն՝ որոնց միջէն նոյն գոյա-  
ցեալ (կազն) դուրս ելնելու ձամբայ գտնելով՝ շարժն  
կըմեղմի եւ երբեմն ար բոլորովին կ'կորի . բայց թէ որ ան-  
գայտացած օդն գետնի խորունկէն է , այն ժամանակ շարժն  
երկար կտևէ եւ մինչեւ ծովերուն տակն ալ կ'տարածի .  
որով եւ ծովուն ջուրն արտաքոյ կարգի շարժութը կունե-  
նայ եւ շատ տեղ ով պղպջակներ դուրս հանելով եռալու-  
պէս կ'լինի :

Կարնոյ պատահած երկրաշարժութեանը մեծապէս զօ-  
րութիւն կուտան իւր քովի ջերմուկներն . որոնց տաքու-  
թեանը պատճառաւ գետնի խորունկն եղած օդ եր իւրեանց  
հաւասարակշութիւնն կորսնցնելով . այնպիսի զարհութելի  
շարժեր երեւան կ'հանեն . ինչպէս որ Պլուսայի ջերմուկ-

၅၆ နေ့သာရေး၊ အိုဘာရ ၇၃) (

Առ այժմ շարժի վրայօք այս համառօտութիւնս բաւական թողի լինի անդիտնոց սուստ եւ այլանդակ կարծիքներն ըստաբաներու համար. թէ որ երկար եւ լիովին տեղեկութիւննառներու ախտրժակներ կան՝ թող յայտնեն, որ ուրիշ անդամն երկարօրէն եւ համոզիչ պատճառներով գրուէ.

արդյան մշտակ, միջական գրախա հանունք ու անձնանշ  
ու պատճենագույն գույնը պատճենագույն այսպէս ու  
առաջ պատճենագույն նաև այսպէս է պատճենագույնը ին-  
չընթաց կազմութեան մեջ առաջարկ պատճենագույնը է ին-

Օսրատեսակ օգտաւէտ ընկերութեանցը վրայօք մռա-  
ծելով յարմար կունոններ սահմանեցաւ որոնց կ որդա-  
դրութիւնը շատ մեծ հսկացաւ թեամբ օգուտներ պիտի  
ընծայէ Ազգսյնոց . մանաւանդ անոնց որոնք որ Հայա-  
տանի զանազան գւառառացը մեջ մեծ կժբախտութեամբ իւ-  
րեանց հանապազորեան պարենը ձեռք կը բերեն : Ասով  
թէ իւենք եւ թէ իրենց որդիք ազւտ եւ խաղաղիկ  
կեանք մը պիտի վայելեն անշուշտ :

Ա. Հարկավճար ընկերութիւն. Որ պիտի կազմուի իւրաքանչփը թաղերու կամ գիւղից մէջը, արքունի և եւ իցէ հարկապահանջութենէ ժամանակէմը եռեւ՝ բոլորովն ազատ մնալու համար :

Բ. Խնայաշահ ընկերութիւն . Ասէն մէկ արհեստաւոր կրնայ իւր արհեստակիցներով այս ընկերութիւնը կազմել որուն նպատակն է իւր անձնական կամ առանձին ծախուց մէկ փոքրիկ գումարը աւելցնելով ժամանակէմը յետք հանդիսա կերպով այս շահաւետ ընկերութեան պատուղ

վայելելուած ցիսուն նաք ու սերանամ զբաղթ գ  
դ. Ալզատոնիրաց ընկերութիւն. Ամէն մէկ եկեղեցը  
կամ գիւղի ժողովութիւն կազմեն շարթուան  
վատակին՝ քառասօնի մէկ մասը ընկերութեան նուիրեն  
կարօտեալ աղքատաց եւ դպրատանց պիտոյքը հոգալու  
համար ու առ առ զատաւ որ առանձնա ու սադ ամբանեան  
Դ. Ընթերցատիրաց ընկերութիւն. Խրաբանչիւր գաւառի  
գտնուած ընթերցամէր անձինք ընկերութիւն կազմեն տա-  
րուան վատակին հարիւրին մէկ մասը վճարեն ընկերու-  
թեան որով առնուին ազգային զանազան հին եւ նոր  
պիքեր տեղաբաներ եւ լրագրեր պատշաճաւոր տեղմբ  
դրափեւ ամեն բաժանորդ կարդայ.

## Կանոն Ա.

Ա. Ամէն մէկ թաղերու կամ գիւղերու մէջէն ընտրուին  
երկու հաւատարիմ ծանցուած անձինք երեւելի հսկուսա  
երաշխաւորութեամբ եւ նշյն թաղի կամ գիւղի բնակչաց  
համահած հաւանութեամբ որոնց մէկն ըլլայ ընկերութեան  
գտնապետ եւ միւսը գրագիւր :

Բ. Ընկերութեան անդամ գրուողը ինչքան արքունական  
ոութե որ կը վճարէ անոր կէսը դնէ ընկերութեան մէջ  
եթէ ամէն մէկն կարող չէ վճարել մինչեւ մէկ տարի  
Քիչքիչ տարով լմնցնէ անպատճու առանց տրտնջալոյ :

Գ. Գանձապետն առած ստակը անմիջապէս որ եւ իցէ  
պրիւնաւոր կերպով շահեցնել աայ եւ քանիքարաթաքոյց  
լլայ :

Դ. Գրագիր նմանապէս եւ եկած ստակը հաշուացուցակի  
մէջ զրէ . թէ եւ տասոր փարայ է պէտքէ տալիեթուով եւ  
ամսաթուով նշանակէ . նոյնպէս եւ եղած ծախըը :

Ե. Հարկասվձար ընկերութեանը ստակը մինչեւ հինգ տարի  
շահեցնելէն 'ի զատ՝ որ եւ իցէ բանի պիտի ծախը ընէ  
գանձապետ . բաց 'ի մասնաւոր ծախուց . եւ գանձապետ  
եւ գրագիր ազատ են ընկերութեան ստակ վճարելէ եթէ  
հաւատարմութեամբ վարեն իրենց պաշտօնը . միանգամայն  
եւ անդամ պիտի ըլլան ընկերութեան :

Զ. Այս ընկերութեան . կորող են մասնակից ըլլալ հեռա-  
ւոր երկիր պանդ խոռութիւն գնացող անձինք . միայն թէ  
երաշխաւոր մը ցոյց տան ամէն տարի իւրեանց բաժանոր-  
դական ստակը վճարելու :

Է. Ով որ հարկատու չէ պարտաւոր չէ ընկերութեան բա-  
ժանորդ գրուելու . բայց աղդասիրաբար աղքատաց ձեռնի-  
տուութիւն կրնաց ընել ընկերութեան ստակ վճարելով  
ըստ կորեաց :

Ը. Ընկերութեան բաժանորդ գրուող անձը՝ հինգ տարի  
շաղունակ ստակ տալէն զինի , ազատ պիտի ըլլայ արքունա-  
կան տուրքերէ . վասն որոյ բաժանորդ ըդրուողը պիտի վե-  
ճարէ անպատճառ . պակաս մնացած կամ պատահական  
տուրքեր :

Թ. Գանձուողիտ եւ գրագիր տարին անդամ մը հաշիւ պի-  
տի տան ընկերութեան :

Ժ. Հինգ տարիէն յետոյ ընկերութեան ունեցած բոլոր  
ստակը ապահով տեղ մը տրուի շահով . կամ անշարժ կա-  
յու ածներ տռնուի , որով վճարուի արքունական բոլոր  
տուրքերը :

Առանձ թ.

Խայտաշն Ընկերութեան Պայմաներ .

Ա. Խեայաշահ ընկերութեան մէջէն վեց անձինք ընտրուին խորհրդական անդամ ըլլալու . որոնք շաբթուան մէկ օրը հաւաքուին պատշաճաւոր տեղմբ խորհելու եւ տնօրինելու ընկերութեան հարկաւոր պիտուքը .

Բ. Ընկերութեան անդամ գրուողը պիտի վճարե կանխիկ չարաթ հինգ զւուուշ . հինգ տարի շարտակ տալու պայմանաւ .

Գ. Խորհրդականք իրենց մէջէն ընտրեն երկու հաւատարիմ անձինք . որոնց մէկը ըլլայ ընկերութեան գանձապետ եւ միւսը հաշուակալ . եւ իրենք պիտի ըլլան երաշխաւոր ընկերութեան հաւաքուած ստակին .

Դ. Ընկերութեան համար ինչ որ առնուի ծախուի բոլոր բաժանորդներուն պիտի իմացնէ գանձապետ կամ գրագիր .

Ե. Ընկերութեան անդամներէն որն որ կարողէ ստակ շահեցնել ընկերութեան համար՝ կրնայ առնել գանձապետէն խորհրդականաց դիտութեամբ . եւ ի ժամանակին հաշիւտալ .

Զ. Տարին անդամ մը ընկերութեան բոլոր անդամներ հաւաքուին տարեկան հաշիւտեան համար . եւ խորհրդականներ եթէ փոխիել հարկաւորի փոխեն . եւ ուրիշ օդտակար տնօրէնութիւններ հաստատեն .

Է. Ընկերութեան հինգ տարին ըլլացած ով որ շաբթական տալէ դատիր ընկերութենէն զայն միայն կրնայ պահսնջել ինչքան որ տուածէ . եւ կամ ծախել ուրիշի խորհրդակա-

նաց համահաճութեամբ .  
 Ը Եթէ բաժանորդներէն մէկը որ մեռնի ժառանգ եղողը  
 պիտի յաջորդէ մեռնողի տեղը եւ շաբթական վճարէ . իսկ  
 ժառանգ ըստեցողի ստակիր , ընկերութիւն պիտի ըլլայ  
 ժառանգ :

Թ . Ընկերութեան հինգ տարին որ լրանայ՝ նոյն ժառանգ  
 գտնուածն եթէ փոքրահասակէ . ընկերութիւն պաշտպանով-  
 ակ ըլլայ ամէն մէկ պիտոյքը հոգալու . մինչեւ որ հասնի  
 իշխի կատարիթլութեան :

Ժ . Խնայաշահ ընկերութիւն՝ նախ երկրագործութեան  
 ձեռնարկութիւն ընեւ . եւ յիտոյ առ եւ արութեամբ եւ  
 վաճառականութեամբ օր ըստ օրէ յառաջադիմութեան  
 պըտուղներ պիտի վայելէ :

ԺԱ . Ընկերութիւն ջանք պիտի ընեւ հայազգի անգործ եւ  
 մոլի մարդկութանի մէջ գործածել . եւ կարելի եղածին  
 ունեցած մոլութիւններէ հեռացնել որ եւ իցեւ կեր-  
 պերով :

ԺԲ . Ընկերութիւն հինգ տարի լրացն վերը գրեալ պայման-  
 ներով շարունակէ պիտի իւր ընթացքը եւ այնուհետեւ  
 ուրիշ պայմաններով պիտի նորոգուի յարատելութեամբ :

### Թիգի Հարուեակիւն

Ազնիւ բնութիւն իշխանաց՝ արդար դատաստանէ ,  
 Լաւ իշխանն՝ մարդկային ազգի պահապաննէ ,  
 Տօւր , Տէր , իշխանաց մերոյ բարի սիրտ եւ իփոջ մաս :

Եւ սէր բազմաց յածուառակ լին  
Ազգ անիշխանակ առանց պարիսպադղզեկի ՀՅԱՍԴՂԱՌ Ա  
Յոր թշնամին մտաւեւ անարգել եւ ուղղակի, Ասվ ըմոց )  
Անօգուտ իշխան ազգին՝ Է մին պատուղ դառնահամ, առ ու  
Եւ Սէյեադն եմ յայտնախօս, ոչ կարեմ կեղծել ատել, Ի՞  
Քանզի այժմեան միջակ իմ ճշմարտութեամբ եմ դտել  
Տնւը, Տէր իշխանաց մերոց բարի սիրտ, Եւ խրղճ մտաց  
Եւ սէր բազմաց :

Պ. Պ. Մ.

ՏԱՐԱՏՈՒՄԱՅԻՆ

ԴԱՐԱԲՑՈՒՄՆԵՐԻ ԳԼՈՒԽ ԵԱՎ  
• ՅՈՒ Յ ԲՐՈ Ե ԱՐ ՆԵՐ ԱՇԽԱՋ

Լուսաւորեալ դարոյս մէջ մեր արդոյ հայրենակցաց գլւ  
րաւորական եւ ազգասիրական ախորժակին վրայ երեւելի  
փոփոխութեամբ նորութիւն մը աիրելուն համար շատե-  
րուն ձեռք փափագ անօք կ'պորտի հայրենավէպ Արծուոյն  
Վասպուրականի թերթերն Բայց նոյն ուսու մնատենչ յար-  
գելեսցը միջեն եղերեն ուսնաք՝ որ տարակուսութիւն ցոյց  
տուած են մինչեւ հիմայ ( Ժայռական գրայ Վարժանի Ա-  
շխիբ ատորագրութեամբ հրատարակուած յօդուած-  
ներուն վրայ թէ արդեք ո՞ր ժառանգաւորաց Վարժարանի  
աշակերտք են ատոնք, Որոնց տարակցոյը փարատելու հա-  
մար կիմացունեմք թէ, մինչեւ հիմայ նոյն ստորագրու-  
թեամբ հրատարակուած յօդուածներն, Կրիմեան Արժա-  
նապատիւ Տ. Մկրտիչ Հայրենասէր եւ Գիտնական Վար-  
դապետի վերատեսչութեամբ Վահայ Վարժագ մենաստանի

մէջ հաստատեալ ԺԱՌԱՆԳԱՒԹԻՄՍՅ ԱՆԴԻԱՆԻ  
ՎԱՐԺԱՐԱՆԻՆԻ աշակերտաց յօդուածներն են անոնք  
(որոնց վրայ ուրիշ ժամանակ երկար պիտի գրուի, ո՞ի  
ցնծութիւն բոլոր ազգասիրաց)։

Մենք կարծիք չընեինք թէ տարակցյա ցըցուղներ  
պիտի լինին՝ անոր համար նոյն ոճն ընտրեր էինք ։ բայց  
ասկեց ետեւ պարտաւորեցանք տեղական յատկացուցչով  
դնել այն ստորագրութիւնները, որ անտարակցյա լինին։

\* \* Արդամեռնեաւ։

### ՀԱՆԵԼՈՒԿ

Գլուխատիոյ եւ շատ ձեւով,  
կամ միջակի իբր կոթոշ։  
Միրտ իմ կը ըե ոգի լափող,  
որ եւ ասիւր Աստուած հըզօր  
Տրունք ունիմ կանգնահողով։  
ցըցեալ ՚ի վեր երբեմն ՚ի կոր  
Որով բուրբունք յօյժ տեաւոր,  
ծըսիալ ձօնեմ շատուածոց հօր։

### ԹԵՑՐՈՒԱՐԻ ՀԱՆԵԼՈՒԿՆ ԵՐ ԱՐԵՒԱՑԱՐԻԿ

(Այ չէցէկ)

Փետրուար ամսոյ հանելուկն լրւծողներ եղեր են՝ բայց  
յատուկ գրութեամբ մեզի ժմացնելուն համար՝ անուննին  
առանց հրատարակելու մնաց։ Ուստի կծանուցուի՝ որ աս-  
կէց ետեւ գտնողներ աւուրբ յառաջ յատկապէս իմաց  
տան, որ ըստ արժանոյն հրատարակուի։

ԱՆՁՐԱԾՆՈՒԹԵՐ

Դ.Ա.Բ.Ա.Կ.Ե.Ր. Ա.Ն.Կ.Ե.Ր.Ա.Կ.Դ.Ի.Խ.Թ.Ը.Ա.Ն.

ՊԱՆ. Գ. ՄԿՐՅԻՀ Տ. Ա. ՄՈՒՋԵԱՆ. 'Ի ԳՐԱՆՈցի Վասպուրական  
Արծուցն :

ՎԱՂԱՐԺԱՊԱՏ. ԳՐԻԳՈՐ ԱՂՋ Տ. ՄԿՐՅԻՀ ԵԱՆ ՄԱ-  
ԽԵցով :

ԱՄԲԻՆ. Խաջատուք Խան Տ. Ա. ԵՐԻՓԱԿԱՆՈց Եւ ԱՄԱՆԴԱՄԱՅՆ  
ԳՐԾԱԿԱԼ Տարօնց Եւ ՄՌԱՍԱՄՈՒԱՆԻ Հայոց :

ՏՓԽԻԱ. ՀՔԵՂԱՐՈՒԵԱՅ Յովհաննէս ԱՂՋ Բաբաեան Քա-  
թանեանց :

ՏԲԵՊԻԶՈՆ. ԵՂՋԱՆ ԱՂՋ Յովհաննէսեան :

ՊՈԼԻՍ. Գ. ՑԱԿՈՎՐ ԱՂՋԱՆԵԱՆ ՎԼԱՆՈց. 'Ի Պալմառանի Խան  
ԶՄԻՒՌԻՆ. Պ. Սարգիս ՏԵՐ Մարգարեան ԱՄՆԱՆԴԵցոց :

ԲԵՐԱ. Յովհաննէս ԱՂՋ Միասբեան :

ԱՎԵՄԱՍԱՍ. ՑԱԿՈՎՐ Միրզայեան ՄԵԼԻՔ ՑԱԿՈՎՐԵԱՆց  
ԱՄԱՆԴԱՄԱՅՆ ԳՐԾԱԿԱԼ Պարսկատանի Հայոց :

---

ԴԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԿԵՐԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԱՇԽԵԿ  
Ի ԱՆ, 'Ի Սարին, 'Ի Մուշ, 'Ի Բաղեջ, 'Ի Տըսպիդոն 2 ու  
ԿԱ Օսմանցի քանն ղուըրուշնց արծաթ ՄԷՃԻԹԻՔ :

Ի Պօլիս, 'Ի Զմիւռին, 'Ի Բերիա, Երեք արծաթ քանն  
Ղուըրուշնց ՄԷՃԻԹԻՔ :

Ի Մուսաստան Եւ 'Ի Պարսկատան, այսինքն 'Ի Տփիիս,  
ԱԱՂԵԲԱՆԴՐԱՎՈԼ, 'Ի Վաղարշապատ 'Ի Դավթէժ Եւ այլն,  
Ըստ արծաթ Մանէթ :

ԴԻՆ միոյ տետրակի 7 զուրուշ. Ճանապարհին ծակուլ  
Խմբագիրը պիտի վճարե :

բարեստ-պատ-թութիւն ճամ-ճ

ՀԱՅՈՒԹ ԱՎԱՐԱՐ ՊԱՇՆԻԹԵԱՆ

## ԵԿԵՂԵՑ ԱՇԵՆ ՀԱՐՑ

ԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԱԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ 51

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱՀԵՆ ԱՌԱՔԻՆԵՑ

Ա: Այստեղ բագրադունի գեցաղանչ եւ հայրենացի

## ՏԵՐԵՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻ ԱԾԽԱՐՀԱՅ

Ա-լ-ի-ւ-ն-կ-ա-ր- Զ-ո-ս-ս-պ-ա-ր- Ե-ս-ի-ր-ը-մ-ի- Գ-ի-ւ-

ԵՐԵՎԱՆԻ ՏԵՂՄԱՆԱԿԱՐԱԿԱՆ ՊՐԵՄԻ

Ճամանակի հունվարի 25-ի պատճենը . 64

ପୁଣ୍ୟ କାର୍ଯ୍ୟରେ ଏହାରେ କିମ୍ବା କିମ୍ବା କିମ୍ବା

११८ एकान्तरं भूमिष्ठ-पत्ता फैफै फै-फै फै

68 *Georgijevsk* 37° 47' N 47° 47' E

Բարեկամ գիտելիք գիտելութեան 69

Q. 1. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30. 31. 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. 40. 41. 42. 43. 44. 45. 46. 47. 48. 49. 50. 51. 52. 53. 54. 55. 56. 57. 58. 59. 60. 61. 62. 63. 64. 65. 66. 67. 68. 69. 70. 71. 72. 73. 74. 75. 76.

Digitized by srujanika@gmail.com

Հանելով այս բարեկարգ պատճենը՝ առ այս մասունքը 78

Amidst the surrounding trees, I heard the call of the Indian Hornbill, and the

תְּמִימָנָה כְּלֵבֶשׂ וְלַבְּנָה וְלַבְּנָה וְלַבְּנָה